

այլքն ու քիթը կարգէ դուրս կը հոսեն: Այսպիսի ցրտութեան դէմ կարելի մի միայն պաշտպանութիւնն է տարցուցած հազուատներ հագուիլ, և ջանալ որչափ որ հնար է մարմնէն

ելած շոգին վրան խտացունել: Մարմինը ճարպով օծել և կամ մրով սեցունելն, որ օգտակար կը կարծուին ցըրտոյն դէմ, ամեննին զօրութիւն մը չունին:

### ԱՆԳՂԻԱԿԱՆ ԲԵՒԵՌԱՉՈՒ ՆԱԻԱԳՆԱՅՈՒԹԻՒՆ

Յետ վերջին նաւազնացութեանց Ֆրանքլին նաւապետը գտնելու համար, այսինքն քառորդ դարէ մ'ի վեր, Անգղիացիք ետ կեցեր էին դէպ 'ի հիւսիսային բևեռ ճանապարհորդելու: Իբրաւ քանի մը անգղիացի հարուստ ծովասէրներ (yachtsmen) մինչև Սբիցպէրկ հասան իրենց նաւազնացութեամբը, սակայն աւելի զուարճութեան քան թէ ուսումնական ճանապարհորդութիւն էր ըրածնին, թէ և քանի մը մանր մունր գիւտեր ալ գտած ըլլան: Երկար ժամանակէ 'ի վեր տեսնելով Շուետաց, Ամերիկացուց, Գերմանացուց, Աւստրիացուց, և այլն. օրինակն ու յաջողութիւնը, անգղիացի աշխարհագիրը ազնուական նախանձով վառուած կը խնդրէին իրենց կառավարութենէն և հասարակութենէն պատրաստել նոր նաւարկութիւն մը դէպ 'ի հիւսիսային բևեռ: Անգղիոյ աշխարհագրական ընկերութիւնն ալ ժամանակն յարմար սեպելով ուրիշ ուսումնական ընկերութեանց հետ միաբանած առաջարկեց կառավարութեան պատրաստել բևեռայու նաւազնացութիւն մը, ցուցընելով որ ոչ միայն աշխարհագրական, բնագիտական, աստեղագրական, բնական, և այլ գիտութիւնք մեծապէս 'ի օգտուէին հիւսիսային բևեռին քննութենէն, այլ նաև Անգղիոյ պատիւն ալ կ'աճէր, որ ուրիշ ազգաց ճամբայբացաւ ու ինքն անոնցմէ վար չիմնար, և նախորդաց պարծանքը կը շարունակէ: Նոյն ժամանակներն

Անգղիոյ կառավարութեան գլուխը Նիլտրոնն էր, պատասխանեց թէ գանձնուրիշ ժանրութիւններունի վերջընելու կարևոր քան բևեռային նաւազնացութիւնն: Կլէտրոգոն ընկաւ իշխանութեանէ, իրեն յաջորդը Տիզրայէլի թէպէտև պահպանողական կողմնակցութեան կը վերաբերէր, բայց այս պարագայիս մէջ շատ աւելի ազատախոհ գտնուեցաւ քան զնախորդն ու որոշեց այն նաւազնացութիւնը:

Նոյեմբեր ամսուն մէջ էր 1874ին երբ այս որոշումն եղաւ: Առանց վայրկեան մը կորսընցունելու սկսան նաւեր հանդերձել, նաւատիրք կազմել, պաշար պատրաստել, կարևոր գործիներն հայթայթել, և հաւաքել ուսմանց ու գիտութեանց այն ամէն ճիւղերուն մասնական հրահանգները, որոնց քննութեան պիտի պարագայն նաւազնացութիւնն: Երկու նաւ ընտրուեցան Էլէրթ (Alert) և Տիզրայէլի (Discovery) անունով, որոնք ամբապնդուեցան դէմ դնելու սառուցից հարուածներուն: Իսկ այս նաւազնացութեան հրամանատարութիւնը տրուեցաւ Նէյրս (Cap. Nares) նաւապետին, որ 1852-54 բևեռային նաւարկութեան ժամանակ դրօշակիր եղեր էր. իսկ իրեն օգնականներն առնուեցան անգղիական նաւատորմին ընտրելագոյն սպաներէն, նաւաստիքն ալ մէկիկ մէկիկ բժշկական քննութենէ անցան, անոնց բնական կարողութիւնքը և առողջ կազմուածքը տեսնելու համար, որպէս զի

կարենան զիմանալ այն անմարդարնակ կողմանց ցրտոյն խստութեանը, ձեան փոթորիկներուն որ նաւորդաց աչքը կը կուրացունեն, մահաբեր մառախուղներուն, ոգոշարար հիւանդութեան և ուրիշ վտանգաց, որոնք ոչ թեթեւ են և ոչ աննշան. անոր համար առաջուրնէ ամէն նախազգուշութիւն եղաւ և կարևոր նախապատրաստութիւններ տեսնուեցան. բայց մեծազոյն անպատեհ հովիտներուն որուն դէմ պէտք է արիարար պատերազմին այն նաւորդաները, բայտարձակ խաւարն է որ ինն երկայն ամիսներ կը տեւ բեռնին վրայ:

Նէյրս նաւապետն անձամբ փորձած ըլլալով՝ կ'ըսէ թէ գլխաւոր պատճառներէն մէկն որ կը վհատեցունէ զնաւորդներն որոնք ստիպուած են անցընելու ձմեռնային ծովուց մէջ՝ այս երկարատե խաւարն է:

Սմանն արևն անընդհատ կը լուսաւորէ առանց մտնելու վաթսուներկեցու կէս օր, բայց ձմեռը բոլորովին անյայտ կ'ըլլայ հորիզոնին վրայէն: Բեռնային շրջանակէն մինչև բեռն շուտ մը թանձր խաւար կը պատէ. վասն զի այս շրջանակին վրայ տարւոյն ամենէն կարծ օրը թէ և արևուն վերին շրթունքն հազիւ հորիզոնը կը շոյափէ, սակայն երեք կամ չորս ժամ վերջալոյս կ'ըլլայ, իսկ բեռնին վրայ խոր խաւար կը տիրէ, որ 182 օր կը տեւէ: Ուստի այն նաւորդաներն որչափ դէպ 'ի հիւսիս առաջ երթան, այնչափ աւելի թանձր խաւարի մէջ պիտի ընկզմին:

Սյայտի մէկ մեծ անպատեհութեան մը դէմն առնելու համար ամենին դարման մը չկայ, բայց ըստ կարելւոյն քիչ մը զայն տանելի ընելու համար այս նաւորդաց իրենց երկայն ու վտանգալից ճանապարհորդութեանը մէջ, Անգղիոյ ծովակալը պարգևեց անոնց ամրապինդ կանթեղներ, որ սաստիկ լոյս կու տան, և այնպէս շիտուած են որ անոնց ձէթը չիկրնար սառիլ, և թէ որ գոյցայի ձէթը պակսելու ըլլայ՝ կարենան ճարպ ու զիրուց վառել: Այն երկու նաւերն իւրաքան

չիւրը մէյմէկ ընտիր գրատուն ունին 400 հատոր գրեխօ, որոնք կ'օգնեն նաւորդաց նուազ ձանձրութեամբ անցունելու բեռնային ձմեռանց երկայն գիշերները:

Նաւապետաց ընտրութեան ժամանակ նայուեցաւ միանգամայն որ մէջերին երաժշտութիւն զիտցողներ ալ ըլլան և թատերախաղուց յարմար անձինք գտնուին. անոր համար ալ այն երկու նաւերն հետերնին առին երաժշտական գործիչներ, թատերական զարդեր, նկարներ, տեսարաններ, հագուստներ, և ամէն պէտք, որպէս զի ժամանակին երկայնութիւնը ըստ կարի պարզեցունեն:

Այս անհուն անձանօթ անապատին խորերը թափանցելով, որուն մակերեւոյթն երեք միլիոն քառակուսի մլրն տարածութիւն ունի և կը շրջապատէ զբեռը, Նէյրս նաւապետը կը յուսայ որ կարող պիտի ըլլայ կանգնելու բեռնին վրայ բրիտանական դրօշը. վասն զի ինքն այնպիսի առաւելութիւններ ունի որ կրնայ խորշիլ այն սխալներէն որոնց մէջ ընկան ուրիշ նաւորդաներն որ քան զինքն յառաջեցին այս հեռաւոր կողմերը:

Փորձը ցրցուց որ անօգուտ է փնտռել այս առաջարկութեան լուծմունքը զի մագրաւելով Պէհրինկի նեղուցէն՝ այն լեռնաձև սառոյցներուն կամ այն բեռնային հսկաներուն որ կը խցեն Սբիցպերիի ճամբան, և այս բաւական վաստակ է: Ուստի Նէյրս նաւապետը բեռն երթալու համար ընտրեց Պաֆինի ծոցէն ելլել ու Սմիթի նեղուցէն անցնիլ. իրմէ առաջ Հէյս (Hayes) և Հոլ (Hall) նաւապետը սոյն այս ճամբով հասան աւանաբարձր լայնութեան մը, և կրնան ինն ալ հեռուն ձգել իրենց նաւարկութիւնն եթէ միջոցին կարճ եկած չըլլար. վասն զի առանձնական ձեռնարկութիւն մըն էր իրենցը Գերմանական ու աւստրիական նաւագնացութիւնը ցրցուցին որ Նովայա-Չեմելայի, Սբիցպերիի ու կրէնլանտի արևելեան ճամբով կարելի է հասնիլ բարձր լայնու

Թեան մը: Սմիթի նեղուցին ճամբան շատ առաւելութիւններ ունի ըստ բազում գլխոց. առաջինն այն է որ քիչ լայնութիւն ունի, և իր հոսանքն աւելի տաք ըլլալով թող չեն տար սառուցնելու հոն մնալով պնդանալու. ուրիշ առաւելութիւն մ'ալ այն է որ շարունակ դիժ մը ունի ափանց դէպ'ի բեռն. և թէ որ յանկարծ անյաշողութիւն մը հանդիպելու ըլլայ նաւորդաց՝ կրնան ճամբուն վրայ ապաւինութեան տեղ մը գտնել ու ձմերել այն բարձր լայնութեան տակ, և անկէ բախիւրներով փորձ փորձել դէպ'ի բեռն արշաւելու: Մօտ ըլլալով ցամաքը դիւրին կ'ըլլայ երկրաբանական բուսական կենդանաբանական քննութիւններ ընել: Նախընթաց նաւորդները կը վկայեն թէ Սմիթի նեղուցին վերին առաստ կենդանայ կը գտնուին: Ինչպէս են փոկ, ծովու հորթ, արջ, մկահատ եղն, ռէն եղջերու, թռչունք, որոնց որսորդութիւնը կըրնայ թարմ միս տալ, որ նաւորդաց առողջութեանն հետրկաւոր է: Բաց ասկէ շատ աւելի դիւրին կ'ըլլայ հաղորդակցութիւն պահել քաղաքականացեալ աշխարհի հետ միջնորդութեամբ պալենորսոց, որոնք ամէն ամառ Պաֆինի ծոցը կ'երթան պալենա և ծովու հորթ մ ու փոկ որսալու: Եւ յանկարծ թէ որ դժբաղդութեամբ նաւերնին խոր տակելու ըլլայ, կրնան այն նաւորդները ցամաք ձգել իրենք զիրենք, և դառնալ Պաֆինի ծոցը, ուր պալենորսները կ'ազատեն զիրենք:

Հէյս նաւապետն յառաջեց մինչև 820 16' լայնութեան տակ հինգ օրուան մէջ. բայց չկրցաւ շարունակել ճամբան, սառուցի շարժուն լեռներն արգելք ըլլալով, որոնց ինչպէս կը կարծուի՝ էշլէյո նաւուն զօրաւոր մեքենայք պիտի կարենան յաղթել:

Հոյ նաւապետն ալ մինչև նոյն լայնութեան տակն հասած էր, և բախիւրներով կրցեր էր ալ աւելի առաջ երթալ երեսուն մղոն, և որչափ որ աչքը կտրեր էր տեսնել ծովը նաւարկելի գտեր էր և հոսանքի մը գոյութիւնն ստուգեր էր,

որ ուղղակի բեռնէն կու գար ու փայտի մեծամեծ քանակութիւններ կը բերէր Սիպերիայէն. որով եզրակացուցեր էր թէ անարգել հաղորդակցութիւն մը պիտի ըլլայ ընդ մէջ Պաֆինի ծոցին և Սիպերիոյ հիւսիսային ափանցը:

Այս եզրակացութիւնն, ինչպէս կ'երևայ, փոքրէվէջ շուետացի նաւապետն ալ հաստատեց, որ ազատ ջրեր գտաւ, ուր Բարրի նաւապետն սառուցի անծայր դաշտ տեսեր էր: Ազատ ծովու մը գոյութիւնը ստուգեց նաև Տոգգորֆան (Kane), որ քէնէնքի նեղուցին մէջ հասնելով մինչև 840 16' լայնութեան տակ, դէպ'ի հիւսիսային արևելք տեսեր էր ծով մը որ տեղատուութիւն ու մակընթացութիւն ունէր:

Ինչ ալ ըլլայ այս անգղիական բեռնաւոր նոր նաւապետութեան վերջնական արդիւնքը, այս ստոյգ է որ թէ հասնին կամ թէ չհասնին մինչև բեռն, անգղիացի նաւորդներն շատ նոր ու կարևոր տեղեկութիւններ պիտի հաւաքեն իրենց ճանապարհորդութե մէջ, և քիչ փորձեր պիտի չընեն բեռնաւային այն բարձր լայնութեց տակ: Ամենէն բարձր կէտին վրայ ճօճանակի դիտողութիւնները մեծ օգնութիւն պիտի տան որոշելու երկրիս ճիշդ ձևը. աշխարհագրութիւնը, երկրաբանութիւնը, բուսաբանութիւնը և կենդանաբանութիւնն անշուշտ մեծապէս պիտի յառաջադիմեն այն ուսումնականաց խուզարկութիւններովը, մանաւանդ լուսապատկերի վերլուծութեամբ հիւսիսայցի երևոյթը քննելով հաւանական է թէ շատ նորանշան և երևելի գիւտեր պիտի գտնեն:

Ուրեմն ամենայն ուսումնական պատրաստութեամբ և երեք տարուան պաշարով Բորդաւրթէն ճամբայ ելան էլէրդ և Տիզգրվլըրի նաւերն, 20 մայիսի 1875, վիկտորիա թագուհւոյն ծննդեան տարեգարձին օրը, առած հետերնին վէլըրըս (Valorous) նաւն, որ ածուխի ու պաշարի մաս մը բարձր էր, զորոնք փոտաւն հասնելուն պէս՝ միւս նաւերուն մէջ պիտի փոխադրէին: Անոնք ալ արդէն ծանրացած էին բեռամբ, և շու

գեներալուց մէջ քիչ ազատ տեղ կը մնայ, վասն զի մեծագոյն մասը մեքենան կը գրաւէ: Էլէրդի պաշարուց բեռն էր 134 տակառաչափ, և 178. տակառաչափ ալ ածուխ. Տիգրզըվըրի ալ գրեթէ նոյնչափ բեռն ունէր, երկու նաւերուն ալ ընդունակութիւնն իրարմէ քիչ տարբեր ըլլալով:

Ատլանդականին մէջ նաւարկութիւնն մրրկալից օգերով եղաւ, զոր այն նաւերն իրենց ծանր բեռնաւորութեանն համար ալ աւելի զգացին: Յունիսի 11ին սկսաւ հիւսիսային արևմտեան քամին շնչել ուժգնութեամբ, և ընդհատ ընդհատ մղեգին փոխորկելով: Առաջին օրէն մրրիկը բաժնեց վէլըրըս նաւն միւս նաւերէն. նոյն ամսուն 13ին Տիգրզըվըրի ալ բաժնուեցաւ Էլէրդէն, և վերջապէս յետ շարունակ մրրկաց՝ 27ին Էլէրդ հասաւ Ֆէրուէլ սարին արևմտեան կողմն՝ ուղղելով ընթացքը դէպ 'ի Տէգուէշըն սարը՝ կրէնլանտի արևմտեան ափանցը վրայ: Յունիսի 27ին առաջին անգամ Էլէրդ սառոյց տեսաւ, որ նաւաստեաց մէկ մասին համար նոր տեսարան մ'էր, 28ին վէլըրըս երեցաւ, և այն երկու նաւերը սկսան կրէնլանտի ափունքէն դէպ 'ի վեր երթալ: Յունիսի 29ին Էլէրդ անցաւ սառուցի խոշոր կտորներու մէջէն, որոնցմէ ոմանք 2-300 մէդր երկայնութիւն ունէին, և սաստիկ ուժով իրեն կը զարնուէին: Նոյն գիշերը նոր մրրիկ մ'ալ վրայ հասաւ, ծովը խոռվեցաւ, և՛ բարձրաբերձ ալիք հանեց, որոնք շեշտակի ընկնելով նաւուն վրայ՝ մէկ կողմէն միւս կողմը կը տարուբերէին զայն, և խելքէն ու գլխէն ներս մտնելով՝ վար կը թափէին: Չարհուրելի ալիք մը ընկաւ մեծ սենեկին վրայ, և վերին յարկն սկսաւ շատ տեղէ շուր առնուլ: Յուլիսի 1ին Տիգրզըվըրի ալ տեսնուեցաւ, անիկայ ալ նոյն օրն ու նեղութիւնն ունեցեր էր: Երկարատև մրրիկները սաստիկ վնասեր էին այն երկու նաւուց պատրաստութեանցն ու ծանր հետք թողեր էին: Երկու պալենորսի զօրաւոր նաւակներ, որ իւրա-

քանչիւր նաւը մէկ մէկ հասաւ ունէր, ջախջախեր ու կտոր կտոր եղեր էին. նոյնպէս նաւերն ալ այլևայլ աւերմունք կրեր էին:

Յուլիսի 1էն ետև Էլէրդ և Տիգրզըվըրի մէկտեղ ծովափունքն 'ի վեր ելան, 3ին անցնելով Սըքէրդըն, 4ին Հոլշտայնպորկ և անոր վտանգաւոր ժայռուտըը, 5ին Ռիֆորդի բացը խորտակուած սառնաւաւորները (icebergs), Յուլիսի 6ին առաւօտն Էլէրդ ու Տիգրզըվըրի խարխիս ձգեցին կոտանի կամ Էլէվըրի նաւահանգիստը՝ Տիսոյ կղզոյն հարաւային արևմտեան ծայրն, ուր վէլըրըս արդէն հասեր էր 4ին: Կոտան հիւսիսային կրէնլանտի գլխաւոր կայանքն է Տանիմարգացոյց:

Հօս քանի մը օր հանգիստ առին, և այն կարճ ժամանակին մէջ բեւեռաչու սպայներն ու գիտնականները պարապեցան բեւեռային կողմանց երկրաբանութեանը, բուսաբանութեան կենդանեաց քննութեանցը, և հաւաքեցին երկու երրորդըն 206 տեսակ բուսոց, որ կը կազմեն բեւեռային կրէնլանտի բուսաբերութիւնը: Կոտանի շրջակայ բարձրութեանց վրայ ալ գտան մեծ քանակութեամբ այն հետաքրքրական փոշին, որուն ծագումն անժանօթ է, և կարմիր ձիւն կ'ըսուի: Ոմանք մագնիսական դիտողութիւններ ըրին, Նէլըս նաւապետն ալ ճշդեց կոտանի աշխարհագրական դիրքը: Նոյն ժամանակը 6-15 յուլիս, միանգամայն փոխադրեցին այն երկու շոգենաւուց վրայ վէլըրըսի բերած պաշարներն ու ածուխը: Կոտան շուներ առին և Էլպիմացի մ'ալ անոնց կառավար. այս շուները բախիրներու լծելու համար էին:

Յուլիսի 15ին կոտանէն խարխիս վերուցին և սկսան Տիսոյի ծովածոցն 'ի վեր երթալ մինչև Ռիդէնպէնը և անկէ իջնել վայկադսի նեղուցը: Ռիդէնպէնը նորէն շուներ առին, ինչպէս նաև Նէլլ Քրիստիանսէէէրսէն Տանիմարգացին, որ ընկերեր էր Հէյս նաւապետին, յամին 1860-61, անոր բեւեռային ճանապարհորդութեանցը մէջ, Երբ Բրո-

վէս հասնէին՝ պիտի փորձէին առնուլ հետերնին իբր առաջնորդ շուներուն Հանս Եպիմացին, որ երեք անգամ ընկերացաւ ամերիկացիներու արկութեանց Սմիթի նեղուցին մէջ: Յուլիսի 17ին Ռիդէնպէհքէն բաժնուեցաւ վէլլըրսու թողլով միւս երկու նաւերն ինքը դարձաւ յԱնգղիա, բերելով նէյրս նաւապետին առաջին տեղեկագրու թիւնքն, որ կարգացուեցան Քրիտաւնակակն ընկերակցութիւն վասն յառաջադիմութեան գիտաշնորհակցուած ժողովոյն օգոստոսի 31ին գումարմանը մէջ:

Տասն օր ետքը նէյրս նաւապետը Գէրէ (Carey) կղզիներուն վրայ, Պաֆի նի ծոցին մէջ, զետեղեց նամակատուփը (cairn կը կոչուին բևեռային կողմանց նամակատուփերն), մէջն իր առաջին պատգամագրութիւնը, զոր գտաւ էլէն Երնկ (Allen Young) նաւապետը Պանդորա նաւուն ու Անգղիա բերաւ: Այն պատգամագրութեան մէջ նէյրս նաւապետը կը ծանուցանէր թէ յետ ճամբայ ելլելու յուլիսի 22ին իրիկունը Ուրբանաւիքէն, 25ին հասեր էր Ետք սարը և 27ին Գէրէ կղզիները. այս կղզեաց մէջ պաշար կը թողուր ՚ի պահեստ, և նաւակ մը, ՚ի դարձին առնելու մտք, և ծովուն վիճակն իրեն յայս կուտար հասնելու բարձրագոյն լայնութեան մը, Եւ իրօք տեսեր էր որ բևեռային ծոցն համեմատութեամբ ազատ էր այս տարի սառոյցներէ, գարունն ու ամառը աւելի կերպով լուծուած ըլլալուն համար:

Հիմա այն երկու նաւերն իրարմէ բաժնուած պիտի ըլլան. Տիզգլովըրի 8<sup>20</sup> լայնութեան տակ պիտի կենար և պիտի սպասէր, որպէս զի ամէն պատահարաց առջևն առնէ, մինչ խումբ մը նաւորդներէն աւելի հեռուն երթալով յանկարծ չկարենան յառաջիկամ նաւակնին վտանգի: Յառաջիկայ գարնան բալխիրներով պիտի հաղորդակցի Էլէրդի հետ, և անոր լուրերը պիտի յանձնէ նոյն բալխիրներով Պաֆի նի ծոցին պաշնորդացալ իսկ էլէրդ աւե.

լի առաջ մղեց իր ընթացքը դէպ ՚ի հիւսիս որչափ որ կրցաւ, և 8<sup>30</sup> կամ 8<sup>40</sup> լայնութեան տակ հիմա կը ձմերէ. կարելի է թէ ալ աւելի մտեցած ըլլայ բևեռին: Եթէ այս բևեռաշու նաւարկութիւնն անյաջող երթայ, 1877ին գարնան նորէն պիտի փորձեն:

Անգղիոյ, Միացեալ—Նահանգաց, Գերմանիոյ և Շուեթաց բևեռաշու նաւարկութիւններն Հոլանտիոյ ալ բարի նախանձը շարժեցին, և իրեն ալ փափաք եկաւ ձեռնարկելու այս նոր տեսակ աշխարհակալութեան Հոլանտիոյ աշխարհագրական ընկերութեան քարտուղարը նոր գրուածքով մը կը քննէ թէ ինչ պատճառաւ Հոլանտացիք ետ կեցան բևեռային նաւարկութիւններէ, ուր երբեմն այնչափ քաջ էին և անուանի: Երեք ճամբայ կը ցըցունէ հոլանտացի նաւորդաց այս անգործութենէն ելլելու, և բևեռային նորանոր նաւարկութեանց պատրաստուելու. ձեռք առնուլ բևեռային հին ձկնորսութիւնքը. ուրիշ ազգաց բևեռային նաւորդներուն հետ հոլանտացի ծովային ըսպայներ զրկել. և ջրագրական քննութիւններ ընել բևեռային ծովուց մէջ տէրութեան նաւերով:

Յոյս կոյ որ այս առաջարկութիւնն անգործագրելի չմնայ. վասն զի արդէն ծովային հոլանտացի տեղակալ մը ընկերաց դէպ ՚ի բևեռ Պանդորա նաւուն, որուն հրամանատարն էր էլէն Երնկ:

Գիտնականք մեծ ուրախութիւն կը զգան տեսնելով այլևայլ ազգաց այս աղնուական մրցանքը: Անշուշտ Գաղղիա ալ պիտի մասնակցի այս նոր տեսակ աշխարհակալութեան, և աշխարհագրական ընկերութեան նախագահը Մալդ-Պրէտօն կ'աշխատի առ այս:

Միացեալ—Նահանգներն ամենեկին չվհատեցան Հոլ նաւապետին անյաջող ելքէն. հիմա բևեռախնդիր նոր նաւարկութիւն մը կը պատրաստեն. հրամանատարն է Օզպոուն (Osborne) նաւապետը. ծովային սպայք, վաճառականք և ձկնորսապետք հարկաւոր ծախքը պիտի տան: Արդէն վարձեր են



ԲԵԻԵՌԱՉՈՒ ՆԱԻՈՐԴ



ԳԵՐՄԱՆԻԱ ՆԱԻՈՒՆ

նաւ մը, և շատ մը Եսթրիմացիներ ալ ար-  
ժաթագին բռներ են: Քանի մը Ամերի-  
կայիք որ ուրիշ անգամ ալ գնացեր են  
Կրէնլանտ, պիտի ընկերեն այս նաւ-  
արկութեան իբր ծովասէրք: Իսկ հը-  
մուտ գիտնականներ պիտի քննեն բե-  
ւեռային կողմանց բնական ամեն պայ-  
մանքը: Այս նաւորդները ճամբայ պի-  
տի ելլեն առաջիկայ ապրիլի սկիզբը:

Մինչև հիմա բևեռայու նաւորդները  
զլխաւորապէս ծովային գիւտերու ըզ-  
բաղեր էին. իսկ Գերմանիա նաւուն  
գիտնականներն, ինչպէս առաջ ըսինք,  
արևելեան Կրէնլանտի վրայ նոր և հե-  
տաքրքրական քննութիւններ ըրին, և  
այլ և այլ նշանաւոր տեղեկութեանց  
հետ՝ նաև բևեռային կողմանց բուսոց  
հաւաքումն մ'ալ մէկտեղ բերին: Այս  
հաւաքման մէջ կան 89 տեսակ անօ-  
թաւոր (vasculaire) բոյսք, 71 տեսակ  
մամուռ (mousse), 52 տեսակ շիքէն,  
17 տեսակ լոռ (algue), 18 տեսակ  
սունկ (champignon), ընդ ամէնն 242  
տեսակ, որ շատ բան ըսել է այնպիսի  
ցուրտ երկրի մը համար, բևեռին ամե-  
նամօտ, և մեծաւ մասամբ ընդարձակ  
սառնարաններով ծածկուած:

Իսկ 'ի կենդանեաց կը գտնուին՝ յիւն  
եղջերուն և ճերմակ նապաստակը, որոնք  
բնիկ են ամբողջ սառուցեալ դաւուռոյն

տակ, Գերմանացի նաւորդները տեսեր  
են մշկահոտ եղինք երկայնամազ, յաղթ-  
անդամ ու կարճահասակ, որ արդէն  
անդղիացի ու ամերիկացի նաւորդք ալ  
տեսած էին բևեռային Ամերիկոյ կըղ-  
զեաց մէջ, կայ նաև Լէննիլիկ կենդա-  
նին, որ բուսոց արմատներով կը սնա-  
նի. գիշակեցածք մէ կը գտնուին սպի-  
տակ աքիս և աղուէս: Այն կողմերը կը  
բնակին շատ տեսակ սագ ու բաղ, նա-  
պաստակոտն (lagopède) ըսուած գեղե-  
ցիկ թռչունը, ձեան սարեակն՝ որուն ու-  
րախական երգը թեթև կը հնչէ այն  
տեղի գարնան ցրտութեանց ժամանակ-  
քարադրը (pluvier) ու ծովային եղտիւ-  
րիկը (vanneau) կը կենդանացունեն ա-  
րօտները, ձիւնեղէն տաշտերը կամ ծո-  
վափանց խորշերը, մինչդեռ բազէն ու  
բուն՝ օդուն բարձրէն կը լրտեսեն զա-  
նոնք: Ասոնցմէ զատ կան նաև բազ-  
մաթիւ ծովային թռչունք, որոնք ծով-  
ափանց վրայ աւելի առատ կերակուր  
կը գտնեն, քան թէ ցամաքային թրու-  
չունները. էյաւեր, որոր (mouette), հո-  
ղամաղ (plongeon), ծովային ծիծառն,  
և ուրիշ շատ տեսակներ որ մէկտեղ  
նոյն կլիմային տակ կ'ապրին, ճերմակ  
արջուն, ծովու ձիւն և ծովու հոր-  
թուն հետ:

ՀԱՆՐԱԶԳԱՅԻՆ ՎԱՃՈՒՍԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԵԾ ՃՍՄԲԱՆԵՐ

Հանրազգային վաճառականութեան  
մեծ ճամբաները դարուց ընթացքին  
մէջ շատ անգամ փոխուեր են երկու  
կարգ պատճառաց համար: Ոմանք ա-  
ռաջ կու գան բնութեան գործէն, այս-  
ինքն այնպիսի իրողութիւններէ, որ  
մինչև կէտ մը անկախ են մարդկեղէն  
կամքէն. ոմանք ալ բարոյական կարգի  
են, այսինքն իսկապէս կախումն ունին  
մարդու գործելէն: Առաջնոց կը վե-

րաբերին աշխարհագրական գիւտերը,  
պատմական յեղաշրջութիւնք (cataclys-  
me), ազգաց մեծամեծ տեղափոխու-  
թիւնքն. երկրորդներուն կը պատշաճին  
գիտութեանց և ճարտարութեանց յա-  
ռաջագիմութիւնները, հաղորդակցու-  
թեան նորանոր միջոցները, աշխարհա-  
կալութիւնք, գնահատութիւնք (tarif),  
վաճառականական դրութիւնք:

Մեր բնակած կիսագնացոյն աշխար-